

ՄԵՃՄՈՒՆՅՈՒՆ ԶՍՎԱՏԻՍ

ԻՒՉԻՆՆԻՍՏԻՍ-ՍԵՆԵ

(1863)

ՆՈՒՄԵՐՈՒ 207

1780-ՄՈՒՆԻՍԻՍԻՍ 78

ՅՈՒԼԻՍ 14 ՍԵՆՏԵՐԱԿԱՆ

ՅՈՒԼԻՍ 2

ԱՄԹԱՆԵ ՅՈՒԼԻՍ 2 ՍԵՆԸ

ԳՕՐՍԱ ԹԵԼԵԳՐԱՖԸ

Փարիս. 11 Յուլիս.

Յուլիս 1 թարիխի իշխ. Ամերիկայի Նիւ Եորք շէնքի մէջ փոխաւ օրան պիտի խաղաղեն նաղարեն. յուլիսի պէշին իրենիւ Փրանսիոյ Մէքսիկո պէշին իրենիւ իրենիւ տիր.

Մարիս. 11 Յուլիս.

Մէքսիկո պէշին Փրանսիոյ թէպէտ օրան մուշտուր.

Փարիս. 9 Յուլիս.

Իմերիսի մասին Հերպոլոգո կիտիլ Փրանսիոյ տօնանմանը մուշտուր իտէճէի ետան տը. Իմ. բէրիւր պիտի համաձայնեն կիտիլ տիր.

Հոս սօն մէսէլէրտէ Ինկիլթեր. րա խաղիւնէ նաղըրը Լօրա Ղօն Բու. սէլ, էբէիլիէ պէշիւր բօլիթիգա մէ. սէլէրինտէ քիւլիւր տիւլիւլ օւ. տուլունտան, վէ խուտուսի իշխ մու. փոխարեն Լօրա Բալմէրսթօն իշխ նի. զա իթմիլ օլտուլունտան, իսթիֆա. ուր մէմուլ օլտունմաքտա տըր. Ինկիլիլ զալէթալարը, Լօրա Գլարանտընն եէրինն կէշէճէի տախի բէշֆ ի. տէրէր.

— Օտթը հաղթեթը Հահանէ պիր գըլթա ֆրէաթիլնի Հիւմայուն բուի տէրէյէ թէնդիլ իշխն կէշէն հաֆ.

Թա կէմէլիք ճանիպինն աղիմէթ իթ. միշ օլուպ, պու բէսմէն սօլրա պա. զը Մարմարա լիմանլարըն տախի տօ. լաշարապ, բէնշէմպէ կիւնիւ տախի Լիթանէյէ շէրէֆալտէթ պուլուրա. ճաղըրը իշխիլմիշ տիր.

— Մուգատտէմա բէսմէն իրան օ. լունտուղու վէճէ իշխ տիւնքի կիւն. սէրտարը Լքրէմ հաղթեթլէրի շիֆթ. լիթէրինտէ իճրա օլունմաք շիֆթ ալէթլէրի թէճրիւպէսի, ալտէթը Հահանէյէ թէվգիֆ գըլնմիշ տըր.

— Փրանսա իմէրաթորու հաղ. բէթլէրինն տիլան թէճրիւմանլարը օրան միւսիւ Հէվէր, պու տէֆա Լ. սիթանէյէ վիւրուա իտիւպ, շէնտ կիւն զարֆընտա Փրանսայա ալտէթ իտէճէք տիր. Մումայիլէյին պու սէյահէթիլնի բօլիթիգաճա պիր պէ. յիւք սէպէպէ համլ իտէն տախի պուլունուր, լաքին պունա տալիր պիր ալամէթ կէօրիլմէմիշ տիր.

— Լքրոբատան կէլէն քեաֆֆէյի խաղալէր, մալիւմ օրան իւշ տէվլէթ նօթատընտա մուհարրէր ալթը պէն. տին էսասընը տախի Բուսիա տէվլէ. թի գապուլ իթմիշ օլուպ, ֆաղաթ պունլարըն իւզէրինն պիրլքտէ միւ. զաքէրէ օլունմասընը թէքլիֆ իթմիշ տիր. Չօղարը պունու պիր վաղթի գաղանմաք տէսիսէսինն համլ իտէր. լէր.

Իշ պու Բուլիսմէ հաֆթատա իքի տէֆա. Եսնի տըր վէ բէնշէմպէ կիւնքի նէշը օլունմաք տըր. ֆիլթթը Լիթանէյէ Մէճիւլալը Հալապիսէ ապօնաթ օլունալ իշխն սէնէվի 50 զուրուշ վէ ալթը 50 զուրուշ տուր. Լքրոբատ օլունալպա սէնէլնի 60 վէ ալթը 55 զուրուշ տըր. Տաշարալոտա, բօսթա իւճրէթի իւզէրիլմիլ օլարապ, Մէճիւլալա ապօնաթ օլունալ իշխն սէնէվի 60 վէ ալթը 55 զուրուշ. վէ ապօնաթ օլունալ իշխն սէնէվի 70 վէ ալթը 40 զուրուշ տըր.

Վ ԻՆՆԱ . 12 . () - Ե .

Թիֆլիստէն յունիս 21 Թարիխի իւլէ եաղըլարդընա նաղարէն , Շիրվան , վէ 1 էգիլէր , եանի ճէպէլը Կապաւսըն շարգ Թերաֆը , Բուսիայա գարւջը ումումէն րէֆը լիւլայը Թուղեան վէ շէգալէթ իթմիշէր սիր :

— Լսածրիա իմբէրաթորու իլէ Բրուսիա գրալընըն բէք եագընտա Կարլպատտա կէօրիւշէճէքէրի Թէհագգուգ իթմիշ տիր :

— Բրուսիա գրալը իլէ պէօրւք օղու վէ վէլի ահալը , եանի Իիկիւ Թերրա գրալիչասընըն տամատը օրան բրէնա իլէ փէտէրի պէյնինտէ կէրէի կիպի պուրուտէթ վէ մուպայեէնէթ վագի օրմուշ տուր :

— Վարչալիատա պուլունան փօս Թախանէ սանտրդընտա մէվճուտ օրան գըրգ պէշ պին գարպօնու , փօսթա նաղըրը ալուպ սալունշմուշ վէ մէպլալի մէպուրուն իլէրիւտէ Թէտիյէ օլուն . մագ իւղրէ , 1 էհ միլէթինին Բուսիյէ տէվէթինէ տէյնի օլտուղընա տայիր մէպուր սանտրգ տէրունինտէ պիր իլմ ու խապէր պուլունմուշ տուր :

— Լլթընճը աարիէի պէլէտիյէ մէճլիսի մուգտտտէմք տաղըլարագ , եէրլէրինէ էլան տիկէրլէրի Թայիին օլունմամըշ օլտուղընտան , ազսի ճէտիտէ ահալի մարիֆէթիլէ ինթիլիտալ վէ Թայիին օլունմագ իւղրէ , տաիւրէի մէգքիւրէ րիյատէթը պէհիյէսի

Թերաֆընտան պիր նիգամ Թէսիս գըլընմըշ օլմաղ իլէ , մուճիպինճէ տայրէի մէգքիւրէ մէճլիսինէ ազա ինթիլիտալ իթմէք իւղրէ , սէնէվի ագալի իքի պին զուրուշ վէրիի վէրէնէր , էօնիւմիւղտէքի ճիւմտա իրթէսի կիւնիւ Թամ էօյլէն վագթը տայրէի մէգքիւր գօնաղընա տալէթ օլունուրլար :

ԳԵՐԵԶՄԱՆԲ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑ

ԿԱՄ

ՏՈՒՓԱԿԱՆ ՀԻՒԱՆՈՒԹԻՒՆԻՔ , ԵՒՐՈՊԻՈՅ ԻՄԱՍՏԱՍԻՐԱՑ ԱՐԴԻ ԴԸՐՈՒԹԵԱՆ ՀԱՄԵՄԱՏ

Կ . ԱՐՄԵՆԵԿ

ՏՊԵԱԼ Ի ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՏՊԱՐԱՆ

1863

Պու իքի ֆայիտէլը րէտալէր . կիւղէլճէ վէ Թէմիլճէ պատըլարագ . հէր քիթապճըլարտա սաթըլմագտա տըր :

ՖՕՍԹ ԵՒ ՄԵՐԿՈՒՏ

ԹԱՏԲԵՐԳՈՒԹԻՒՆ ՅԵՐԻՍ ԱՐԱՐԹԱԾՍ

ԹԱՐԳՄԱՆԵԱՑ ԱՆԳՂԻԱԿԱՆ ԲԱՐԲԱՆԻ

ՅՈՂԱՆԵՍ ԱՆԴՐԵԱՆ

Կ . ՊՕԼԻՍ

ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՏՊԱՐԱՆ ԻՄԱՄ ԱԼԻ ԽԱՆ Ն՞ 13

1863

ՄԵՍԻՒԹԵԱԹ ՎԵ ՆԱԳՏ	ՃՈՒՄԱՆ ԵՐԹԵՍԻ ԵՌԻՆԻՍ 30			ԲԵԶԱՐ ԵՐԹԵՍԻ ԵՌԻՆԻՍ 1			ՍԱԼԸ 2	
	Խալահ	Իօլէն	Լիլալ	Խալահ	Իօլէն	Լիլալ	Խալահ	Իօլէն
Մէճիտիյէ լերա 2րշ .	101 10	101 10	101 10	101 10	101 10	101 15	101 15	101 15
Սիւմթալէ լերա 100 զուրուշտան	65 2	66 35	66 30	66 38	66 35	67 5	66 8	67
Օն սէնէլէք Թէրթիպաթ	51 20	51	51	51	51 20	51 20	51 20	51 20
Աինճի Զինճի Գօնաօլտէ	54 16	54 15	54 10	54 28	54 25	54 35	54 38	54 30
Իւչիւնճիւ Թէրթիպ	54 16	54 15	54 10	54 28	54 25	54 3	54 34	54 30
Թէրթիպաթը րապիա	54 36	54 35	54 30	54 38	54 35	55 5	55 8	55
Սէհիւ								